

2869-2872

491.99-5
U-35

2010

1002

2002



ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

491.99-5

Մ-35 այ.

ՆՈՐ

ՓԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

1-4

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

ՄԱՍՆ Ա.

Printed in Turkey

Երկրող Տպագրութիւն

Տպագրութիւն

Հ. Պ. Ս. Ս. Բ. Ա. Բ. 2

Վ. Ա. Հ. Ր. Ա. Մ. Յ. Մ. Ա. Ր. Գ. Ա. Բ. Ե. Ա. Ն

معارف نظارت جلیله سنك ۶۰۷ نومروی رخصتنامه سیله طبع او نمشدر



Կ. ՊՈԼԻԱ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Վ. ՄԻՆԱՍԵԱՆ

ՆԱԽԱԿԱՆ ՊԱ.Պ.ՏԱ.ՏԻ.Ե.Ա.Ն ՏՊԱՐԱՆ

Սուլթան Համբաւ առաքելի, թիւ 14

1899

12013

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Լաւ կը յիշենք որ մեր տղայութեան ատեն , մեզ ամենէն աւելի դժուարին երեւցած դասն էր Քերականութիւնը , որ սոսկալով ձեռքերնիս կ'առնէինք առանց բան մը հասկնալու , պարտաւոր լինելով որուեալ մաս մը ծայրէ ի ծայր ի բերան ուսնիլ եւ գրուածին պէս ըսել մեր ուսուցչին , որ միայն գրին վրայ նայելով կարծես յուշարարի դերը կը կատարէր :

Եւ ո՞չափ զոհ կը մնար , եթէ իրեն նեղութիւն չտալով բուրակի պէս կարողանայինք ըսել , գիտնալով միանգամայն թէ ֆիշ ժամանակէն պիտի մոռնայինք մեր դասը , բանին որ մէկ կամ երկու ամիսը անգամ մը , ես կը դարձնէր բաղ ընելու համար :

Այսպէս տարիներ կ'անցնէին եւ մենք դեռ լու մը չէինք կրնար որուել ուր մասունք բանին :

Այս ընթացքը յուսացուածէն աւելի երկար տեսեց . քայլ վերջապէս ժամանակը ցոյց տուաւ թէ՝ Հայ լեզուի ուսուցման այդ ապարդիւն եղանակը պէտք է փոխուի :


Ուստի մենք ալ փորձահասակ մանուկներուն ծառայութիւն մը մատուցանելու փափախավ , մեր աշխատութեան այս առաջին մասն ի լոյս կ'ընծայինք եւ խոնարհաբար կը մատուցանենք յարգոյ ուսուցիչներուն ուշադրութեան եւ գնահատման :

ՎԱՀՐԱՄ



Զ042

39



ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ



ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ՆՈՐ











Reprinted in Turkey

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ՀՅԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ



Պ ԻՍՈՒՑԻՉԸ յուցընելով գիրք մը՝
գրիչ մը, տետրակ մը։
Ի՞նչ է աս. — Գիրք։
Ա՞ս. — Գրիչ։
Ա՞ս. — Տետրակ։
Ո. Ասոնք ինքնիրեն կրնա՞ն շարժիլ։
— Ո՛չ։
Ո. Տղաքս, այն բաները որ ինքնի-
րեն չեն կրնար շարժիլ, կ'ըս-
ուին իր։
Ո. Հիմա, ըսէք քանի մը իրերու ա-
նուններ։
— Աեղան, արռո, բուղը, եւայլն։



Ո. Երբ չորս կողմերնիս նայինք կը տեսնենք
մարդեր, տղաներ, կատուներ, շուներ,
բոլոր ասոնք և ասոնց նման ուրիշներ իրենց
ուզածին պէս կընան շարժիլ, այնպէս չէ։
— Այո՞ւ:




Ո. Ասոնք կ'ըսուին կենդանիներ։






Ո. Բաէ՛ք հիմա, քանի մը կենդանիի անուններ։
— Ոչիսար, էշ, մուկ։

Ո. Բոլոր կենդանիները ու իրեմն ամենքն ալ
զատ զատ անուն ունին, որ քերականութեան
մէջ ԴԱՅԱԿՈՆ կ'ըսուին։

Հրահանգ

Հսէ՛ք, ի՞նչ կը ներկայացնեն հետեւեալ պատկեր-
ները եւ գրեցէք անոնց անունները եւ ստորագծեցէք
կենդանիի անունները։






Յ Ա. Խ Ա. Գ Ա. Ս Ո Ւ Թ Ի Ւ Ն
Հ Ա Յ Ա Ր Ա Վ Ա Ր Ա Վ Ա Ր

Ո. Մենք կենդանիներու և իրերու վրայ մէկ մէկ բան կրնանք մտածել, և բերնով կամ գրով մեր խորհածը կամտեսածը բացատրել:

Օրինակ. Կը մտածեմ որ Խոկուհին սեղանը կը պատրաստէ երեկոյեան ճաշի համար:

Եթէ այս մտածածս ըսեմ կամ դրեմ, կը կոչուի ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ:



Հրահանգ

Հաէ՛ք եւ յետոյ գրեցէ՛ք, ի՞նչ կ'ընէ Խոկուհին. ի՞նչ դրած է սեղանին վրայ. ի՞նչ կ'ընեն կատուն ու շունը:

Գրեցէ՛ք նախ հարցումները, յետոյ պատասխանները, այսպէս.

Խոկուհին ի՞նչ կ'ընէ. — Խոկուհին սեղանը կը պատրաստէ:


Ի՞նչ կ'ընէ շունը. —

Ի՞նչ կ'ընէ կատուն. —

Ո. Ուրեմն նախագասութիւն կ'ըսուի բերնով կամ գրով յայտնուած մտածում մը:

Հրահանգ

Գրեցէ՛ք, ի՞նչ որ կը տեսնէք պատկերներու մէջ, որոնք կ'ըլլան մէկ մէկ նախագասութիւն:



— Ի՞նչպէս կը ճամբորդեն.



— Ի՞նչ կ'ընեն աղաքը:



— Ի՞նչ կ'ընէ աղջիկը.

ՅԱՅԻՆ ԱՅՐՈՒ ՎԱՐՈՒՅ

- Ո. Մարդար, նախադասութիւն մը ըսէ:
— Դրատախտակը սեւ է:
- Ո. Աւելի որոշ, զատ զատ զուրցէ՛ այս նախադասութիւնը:
— Գրատախտակը ։ սեւ ։ է:
- Ո. Քանի՞ մասի բաժնուեցաւ այս նախադասութիւնը:
— Երեք մասի:
- Ո. Էսէ՛ք առջի մասը.
— Գրատախտակը
- Ո. Երկրորդը.
— սեւ
- Ո. Երրորդը.
— է:
- Ո. Տղաքս, նախադասութեան այս մասերը ԲԱՌԻ
կ'ըսուին:
Նախադասութիւնները կրնան թէ՛ քիչ և
թէ՛ շատ բառ պարունակել:
Ըսէ՛ նախադասութիւն մը, որ երկու բառէ
կազմուած ըլլայ:
— Յակոբ կ'երգէ:
- Ո. Հիմա երեք բառէ կազմուած նախադասութիւնները ըսէ:
— Յովիաննէս տուն գնաց:
- Ո. Ուրեմն նախադասութիւնները ԲԱՌԵՐէ կը շինուին և ԲԱՌՈՒ նախադասութեան մէկ մասն է:




Հրահանգ

- Սահակ աջ ձեռքով շուն մը, իսկ ձախ ձեռքով կատու մը բռնած է:
- Ո. Քանի բառէ կազմուած է այս նախադասութիւնը, ըսէ՛ք եւ գրեցէ՛ք, այս ձեռքով ի՞նչ կընէք:

Հրահանգ

Պատկերներուն վրայ նայելով նախադասութիւններ կազմեցէք, բերանացի եւ գրաւոր:




Յ Ա Ն Կ Ա Յ Ո Ւ Յ

- Ո. Տղաք, որոշ կերպով ըսէ՛ք, Մա նուկ:
— Մա նուկ:
- Ո. Քանի՛ անգամ բերաննիդ շարժեցիք մա նուկ
ըսելու համար:
— Մա նուկ ըսելու համար բերաննիս երկու
անգամ շարժեցինք Մա նուկ:
- Ո. Տղաքս, բառին այն մասը որ բերանի մէկ շար-
ժումնվը կ'արտասանուի, կը կոչուի վԱնկ:
Ուրեմն ըսէ՛ք հիմա, քանի՞ վանկ ունի Մա-
նուկ բառ:
- Մա նուկ բառը երկու վանկ ունի:
Ինչո՞ւ համար:
- Որովհետեւ Մա նուկ արտասանելու հա-
մար բերաննիս երկու անգամ շարժեցինք:

- Ո. Տղաք, մէկ վանկով բառեր ըսէ՛ք:
— Հաց, միս, ջուր, շիշ:
- Ո. Հիմա երկու վանկով բառեր ըսէ՛ք:
— Պատ-կեր, սախ-սակ, զի-նի:
- Ո. Այսպէս գտէ՛ք երեք չորս վանկով կազմուած
բառեր:
— Հա-ցա-զործ, եր-կա-թա-զործ:
- Ո. Ուստի վԱնկ կ'ըսուի բառին այն մասը՝ որ
բերանի մէկ բացուածքով կ'արտասանուի:

Հրահանգ

Գտէ՛ք բառեր միավանկ, եռավանկ, քառավանկ:



ՀԱՅՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՐԱՅՈՒԹ

- Ո. Բաէ՛ք, քանի վանկ կայ ա և օ թի բառին մէջ:
— Ե-և օ-թի բառին մէջ երեք վանկ կայ, ո-
րովհետեւ այս բառը ըսելով բերաննիս երեք
անդամ կը շարժենք, ա-և օ-թի:
Ո. Բաէ՛ք առաջին վանկը, ա՛:
— (Խմբովին), ա՛:
Ո. Քանի՞ հնչում (զրի ձայն) իմացաք ա վանկին
մէջ:
— Մէկ հնչում իմացանք, ա՛:
Ո. Աւելի որոշ ըսէք երկրորդ վանկը և օ՛:
— (Խմբովին), և օ՛:
Ո. Քանի՞ հնչում (զրի ձայն) իմացաք և օ՛ հնչելով:
— Երկու հնչում իմացանք և օ մէկ վանկին մէջ:
Ո. Նոյն կերպով ըսէ՛ք թի:
— (Խմբովին), թի:
Ո. Քանի՞ հնչում (զրի ձայն) իմացաք թի ըսելով:
— Երկու հնչում իմացանք թի՝ վանկին մէջ:
Ո. Ուստի վանկ մը կը կազմուի մէկ կամ աւելի
հմայումներէ՝ (զրի ձայներէ):
Տղաք, հիմա մէկ հնչումով վանկեր ըսէք:
— ա, ե, է, ը, ի, ն, օ, ռ:
Ո. Վանկեր ըսէ՛ք, երկու հնչումէ բաղկացած:
— թի, և օ, ռի, սա:
Ո. Վանկեր ըսէ՛ք, երեք հնչումէ բաղկացած:
— կաշ, միր, պեր, ցար, ռու:

- Ո. Բաէ՛ք կաշ վանկին մէջ գանուած հնչումները:
— կ' ա՛. շ'.
- Ո. Հայերէն լեզուին մէջ կը գործածենք 38 հըն-
չումներ, որոնք կ'ըսուին ՏԱՌ կամ ԳԻՐ:
ա. բ. գ. դ. ե. զ. ը. ժ. ի. լ.
իս. ծ. կ. հ. ձ. դ. ա. վ. յ. և. շ. ո.
չ. պ. ջ. ռ. ս. վ. ը. ր. ց. ւ. փ. ժ.
օ. ժ.

9.042
39

ՀՐԱՀԱՆՑ

- Ո. Հետեւեալ նախադասութիւնները բաժնեցիք
բառերու, բառերը՝ վանկերու, վանկերը՝ հնչումներու:

Կարապետ ըսաւ իր մօրը. «Մայրի՛կ, իմ մատ-
ներս զատ զատ անուն ունին եղեր, այդ անուն-
ները սորվեցայ այսօր», եւ սկսաւ ըսել. «Այս
մատիս կ'ըսեն».



ԲՈՂԺ ՄԱՏ.



ՅՈՒ ՆԱ ՄԱՏ.



ՄԱՏ ՆԵ ՄԱՏ.

Ճ ԿՈՂԺ.





Հ. Ի. Պ. Բ.

Ո. Մարկոս, հնչում մը լսէ՛:
— ա՛:

Ո. Ինչո՞ւ հնչում կ'ըսուի:
— Որովհետեւ կը լսուի:

Ո. Հիմա, գրատախտակին վրայ գրէ՛: ա:
— (կը գրէ) ա:

Ո. Ի՞նչ կ'ըսուի գրածդ:

Ո. Ինչո՞ւ համար:
— Որովհետեւ կը գրուի ու չը լսուիր:

Ո. Տղա՛քս, հիմա տեսաք որ Ա կը լսուի եւ կը գրուի: միայն թէ կը լսուի՝ երբ որ հնջուի, և կը տեսնուի՝ երբ որ գրուի:

Հսկէ է թէ գրերը ու հնչումները մի եւ նոյն են, սա տարբերութեամբ որ հնչումները կը զուրցուին ու կը լսուին, իսկ գրերը՝ կը գրուին ու կը տեսնուին:

Ո. Մեսրո՛պ, հիմա ամբողջ տառերը գրէ:

Ա. Բ. Գ. Դ. Ե. Լ. Թ. Ժ. Ի. Լ.

Խ. Ծ. Կ. Հ. Զ. Դ. Ա. Ա. Յ. Ն. Շ. Ո.

Զ. Պ. Ջ. Ռ. Ա. Ս. Վ. Շ. Բ. Ց. Ի. Փ. Ք.

Օ. Ֆ.

Ո. Գրերը անուններ ունին, որոշ ըսէ՛ք:

— Այբ, բէն, գիմ, դա, եչ, զա, է, ըժ, թօ, ժէ, ինի, լիուն, խէ, ծա, կէն, հո, ձա, դատ, ճէ, մէն, յի, նու, շա, ուռ, չա, պէ, ջէ, ուա, սէ, վեւ, տիւն ըէ, ցո, ւիւն, փիւր, քէ, օ, ֆէ:

Ո. Հիմա գրերու ձայնը ըսէ՛ք:

 ա, բը, գը, դը, ե, զը, է, ը, թը, ժը, ի, լը, խը, ծը, կը, հը, ձը, ուը, ուը, նը, շը, պը, ջը, ուը, սը, վը, դը, ուը, փը, քը, օ, ֆը:

Ո. Տղա՛քս, կը յուսամ որ ուշագրութիւն ըրիք թէ՝ գրերէն ոմանք ինչին ձայն մը ունին, իսկ շատեր չունին:

Է՞՛ք, ո՞ր գրերու ձայները որոշ կը լսուին:
— ա, ե, է, ը, ի, ո, շ, օ:

- Ո. Այս ուժ հնչումները կամ գրերը կը կոչուին ԶԱՅՆԱԼԻՈՐ, որովհետեւ աղէկ եւ որոշ ձայնով կը լսուին. իսկ մնացեալ երեսուն գրերը ԲԱՂԱ-ԶԱՅՆ կը կոչուին, որովհետեւ միայն ձայնաւորներէն մէկուն հետ մէկտեղ լաւ կ'իմացուին:
Ուստի երկու տեսակ հնչում ունինք, ԶԱՅ-ՆԱԼԻՈՐ եւ ԲԱՂԱ-ԶԱՅՆ:

- Ո. Ձայնաւոր տառերը լաւ եւ որոշ կերպով կը հնչուին եւ ուժ են:

ա, ե, է, ը, ի, ո, շ, օ:

- Ո. Կրկնեցէ՛ք ձայնաւոր տառերը:
— ա, ե, է, ը, ի, ո, շ, օ:

- Ո. Բաղաձայն տառերը մի միայն այս ձայնաւոր գրերու հետ կը լսուին:

Հրահանգ

Հետեւեալ նախադասութիւնները բառերու բաժ-նեցէ՛ք եւ ձայնաւոր գրերը ստորագծեցէ՛ք:



Առաջուն կանուխ կ'արթննամ,
Երեսներս կը լուամ:

ԲԱՅՆԵՐԸ ՎԱՆԿԵՐՈՒ ԲԱԺՆԵԼ.

- Ո. Տղա՛քս, կանոնաւոր կարդալու եւ գրելու հա-մար պէտք է գիտնալ՝ թէ վանկերը ի՞նչպէս բաժնելու է: Արդ գրեցէ՛ք երկու վանկով մէկ քանի բառեր: Տարի, գարի:
— Տարի, գարի:

- Ո. Ի՞նչպէս պիտի բաժնէք այս բառերուն վան-կերը, որ ուղիղ ըլլան:
Տա-րի՝ թէ՝ swar-hi. գա-րի՝ թէ՝ qar-hi
չէ՛ք գիտեր:

Ուստի վանկերը իրարմէ զատելու հիմնա-կան կանոնն այն է որ, բաղաձայն զիրն իրմէ անմիջապէս յետոյ եկող ձայնաւոր գրին հետ կը միանայ: Այս կանոնը մտքերնիդ պահելով կարդացէ՛ք սա բառերը: Բարի, մեծարելի, ըսել, եկեղեցի:

— Բա-րի, մե-ծա-րե-յի, ը-սել, ե-կե-ղե-ցի:

- Ո. Տղա՛քս, ինչպէս կը տեսնէք, ամէն մէկ բաղա-ձայն իրմէ յետոյ եկող ձայնաւոր գրին միա-ցած է, ըսած կանոնիս համաձայն:

Եթէ բառի մը մէջ մէկ քանի բաղաձայն իրարու յաջորդեն, կրկին մէկ բաղաձայն զիրը իրմէն ետքը եկող ձայնաւորին կը միանայ: Այս կանոնին համաձայն գրեցէ՛ք. տախտակ, մարդիկ:

— Տախ-սակ, մար-դիկ:

Ո. Ի՞նչու այսպէս գրեցիք :

— Որովհետեւ միայն մէկ բաղաձայն գիրը կը միանայ իրմէ ետքը եկող ձայնաւոր գրին :

Ո. Իսկ եթէ բառի մը վերջ բաղաձայն գրէն յետոյ ձայնաւոր գիր չըլլայ, իրմէ առաջ գըտնուած գրին կամ գրերուն հետ կը միանայ :

Օրինակ. Վարդ, մարդ, տախ-տակ, եւայլն :

Ո. Հիմա գրեցէ՛ք. հաց :

— (Կը գրեն) հաց :

Ո. Կը տեսնէ՞ք որ հ բաղաձայն գիրը միացած է իրմէ ետքը եկող ձայնաւորին, իսկ ց բաղաձայն գիրն՝ իրմէ վերջ ձայնաւոր գիր մը չը գտնուելուն համար՝ միացած է իրմէ առաջ գտնուած գրին :

Ո. Գրեցէ՛ք. սարդ, հացը, հացին, հացէն :

— Սարդ, հա-ցը, հա-ցին, հա-ցէն :

Ո. Հիմա միեւնոյն կանոնով վանկերու բաժնեցէ՛ք սա բառերը. աթոռ, օճառ, ականջ, ակոայ, սանտրել :

— Ա-թոռ, օ-ճառ, ա-կանջ, ակ-ոայ, սանտրել :

Ո. Տղա՛քս, այս կանոնէն մի՛ շեղիք բնաւ. բաղաձայն գիրն՝ եթէ մինակ է, իրմէ վերջ եկող ձայնաւոր գրին հետ կը միանայ, իսկ եթէ ձայնաւոր չըլլայ, իրմէ առաջ գտնուող գրին կամ գրերուն հետ կը միանայ : Կրկնեցէ՛ք :

— Բաղաձայն գիրն՝ եթէ մինակ է, իրմէ ետքը եկող ձայնաւոր գրին հետ կը միանայ, իսկ եթէ բառի մը վերջ բաղաձայն գրէն յետոյ ձայնաւոր չըլլայ, կը միանայ իրմէ առաջ գտնուող գրին կամ գրերուն հետ :

Ո. Տղա՛քս, հիմա պիտի գրեմ ձեղ շատ մը բառեր այս կանոնին համաձայն բայց նախ բան մը պիտի հարցնեմ ձեղ, ի՞նչպէս կը կարդաք սա գրերը, որոնց մէջ ձայնաւոր չերեւար . թթ, թմ, թժ, կրկ, թռ :

— Թղթ, թղմ, թղժ, կրրկ, թղռ :

Ո. Ըսել է թէ, մեր բոլոր բաղաձայն գրերն իրենց մէջ կը պարունակեն ը գրի ձայնը, որ կը յայտնուի, երբ երկու բաղաձայն գրեր քով քովի գան : Բայց պէտք տեսնուած չէ՝ երկու երեք բաղաձայնով սկսուած բառ մը գրելու ժամանակ ը գիրը յայտնի դնել : Հիմա գրեցէ՛ք ու կարդացէ՛ք. թժիշկ, դդում, կրկին, կրկնել, բունել :

— Թ-ժիշկ, դ-դում, կր-կին, կրկ-նել, թռ-նել :

Ո. Ի՞նչու այսպէս կը կարդանք :

— Վասնզի նախ երկու բաղաձայններուն մէջ-տեղ արդէն ը գիրը կայ առանց յայտնի գրուելու, եւ երկրորդ՝ բաղաձայն գրերէն այն գիրը կը միանայ, որ իրմէ անմիջապէս ետքը ձայնաւոր մը ունի :

Ետեւեալները օրինակեցէ՛ք եւ վանկերու բաժնեցէ՛ք :

ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆԵՐՈՒ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

ՃՆՉՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՐԵՐ

Ուսուցիչը. Տղա՛ք, իրարու միտք հասկնալու
համար՝ մէկ մէկ անուն տուած ենք բոլոր կենդա-
նիներու, իրերու եւ շարժումներու:

Մեր մտածումը եւ կամքը կը յայտնենք խօ-
սելով, եւ կ'արտասանենք շատ մը բառեր:

Մեր լեզուին բոլոր բառերը արտասանելու
համար երեսուն եւ ութ հնչումներ պէտք եղած
են եւ որոշուած:

Բայց եթէ հեռու ըլլանք այն մարդէն՝ որու
հետ որ կ'ուզենք խօսիլ. ի՞նչ պիտի ընենք այն
ատեն. անշուշտ գրելով պիտի հաղորդենք մեր
ըսելիքը: Ասոր համար ամէն մէկ հնչում մէկ մէկ
նշանով կը գրենք. այս նշանը կը կոչուի Գիր, որ
է ա, թ, եւայլն:

Ուստի գրելու եւ խօսելու համար այս երեսուն
եւ ութ տառերուն կամ գրերուն պէտք ունինք:

Ա. Ա. Ն Կ

Դուք տեսաք որ մէկ կամ մէկ քանի հնչում-
ներու՝ բերանի մէկ բացուածքով արտասանուիլը
վկանկ կ'ըսուի:

Ուստի վանկ մը կազմելու համար պէտք է

հացագործ ինչոր.

թունիկ. Տօնի.

բանցար. փշառ.

կախա. դառ.

Կարտոսի.

պարուեց. զմեյին.

Տանդով.

մէկ կամ աւելի հնչումներ միասին արտասանել
եւ հարկ եղած ատեն ալ գրել:

Երբ վանկերը բաժնել հարկ ըլլայ, պէտք է
դիտնալ՝ թէ մէկ վանկով բառերը չեն բաժնուիր
երկու ձայնաւորի մէջ եղած բաղաձայնը կ'անցնի
յաջորդ վանկին. եթէ երկու ձայնաւորի մէջ եր-
կու երեք բաղաձայն ըլլայ, միայն վերջինը կարող
է յաջորդ ձայնաւորին անցնիլ, մնացածները ա-
ռաջինին հետ կը կազմեն մէկ վանկ:

Օրինակ. Բերնիս մէկ շարժումով կ'արտասա-
նեմ թէ տառերը եւ կազմած կ'ըլլամ բե վանկը.
Նոյնպէս կ'արտասանեմ երեք տառեր միասին,
թևն, եւ կը կազմեմ րան վանկը:

Վանկ մը առանց ձայնաւորի չի կազմուիր, իւ-
րաքանչիւր ձայնաւոր միանալով բաղաձայններուն
հետ, կը կազմեն վանկ։ Ուստի բառը կրնայ բաժ-
նուիլ այնքան վանկերու, որչափ ձայնաւորներ ու-
նի։ Բաղաձայն տառերու հետ անպատճառ ձայ-
նաւոր մը պէտք է. օրինակ. բա. րակ։

Ձայնաւոր տառերը առանց բաղաձայնի ար-
դեն ինքնին վանկեր են. օրինակ. ա՛, է՛:



ԲԱՌԵՐՈՒ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

Ո. Տղա՛քս, ինչպէս տեսաք, զիրար հասկնալու
համար խօսիլ հարկ ըլլալով, բոլոր իրերուն,
կենդանիներուն եւ անոնց շարժումներուն մէկ
մէկ անուն արուած է, որոնք կ'ըսուին ԲՈՌ։

Օրինակ. Մարդ, ոչխար, ձի, կատու, ա-
թոռ, կաղամար, վառել, թի, աշխատիլ, եւլն։

Մէկ վանկով բառերը կ'ըսուին ՄԻԱՎԱՆԿ,
իսկ աւելի վանկ պարունակողները՝ ԲԱԶՄԱ-
ՎԱՆԿ։

Ասոնցմէ զատ բառեր ալ կան, որոնք ո՛չ
կենդանի, ո՛չ իր եւ ո՛չ շարժում կը ցուցնեն,
հապա անոնց մէջտեղ եղած յարաբերութիւ-
նը՝ կապը ցոյց կուտան։

Օրինակ. Պօղոս եւ Պետրոս ետեւէ ետեւ
արագ կը վաղէին։


Ո. Տեսա՞ք, տղա՛քս, թէ նախադասութիւն մը
մէկէ աւելի բառերէ կը բաղկանայ եւ բառ մը
մէկ կամ աւելի վանկեր կը պարունակէ։

Արդ, բոլոր բառերը, որոնք կը կազմուին մէկ
կամ աւելի վանկերէ, նշանակութիւն մը ունին։

Օրինակ. Սոխակն ու գեղձանիկը կը գայ-
լայլեն, արտոյտը կ'երգէ, շունը կը հաջէ,
ոչխարը կը մայէ, ձին կը խխնջէ, գորտը կը
կրկուայ, մեղուն կը բզզայ. բայց ոչ մէկը կրնայ
մարդուն պէս քաղցր ձայնով երգել։



Նկարագրեցի.
Ե՞րբ կը հնձեն ցորենը. —
Ո՞ր ամիսը. —
Ի՞նչ կը ներկայացնէ այս
պատկերը: —



Նկարագրեցի
Ի՞նչ ըըած է աղջիկը. —
Ո՞ւր. —
Ի՞նչ ձեւով. —



Նկարագրեցի
Ի՞նչ կ'ընէ հովիւը. —
Ո՞ւր տեղ. —
Ոչխարները ի՞նչ կ'ընեն. —

Ա Մ Փ Ո Փ Ո Ւ Մ Ն

ԿԵՆԳԱՄՆԻՆԵՐ ԵՒ ԻՐԵՐ

Մեր տեսած բոլոր բաները շարժուն կամ
անշարժ են, որոնք կենդանի կամ իր կ'ըսուին։
Կենդանի կ'ըսուին անոնք՝ որոնք իրենց ու-
ղածին պէս ազատ կամքով կրնան շարժիլ։
Իր կ'ըսուին այն բաները, որոնք ինքնին չեն
կրնար շարժիլ։

ՆԱԽԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Նախադատութիւն կ'ըսուի բերնով կամ գրով
յայտնուած մտածում մը։

Բ Ա. Ռ.

Բառ կ'ըսուին կենդանիի, իրի եւ զանազան
շարժումներու անունները։

Ա. Ա. Ն Ա

Վանկ կ'ըսուին մէկ կամ աւելի հնչումներ
կամ տառեր՝ որոնցմով կը շինուին բառեր։

Հ Ն Չ Ո Ւ Մ Կ Ս Մ Տ Ս Ա Ռ

Հնչումները Հայերէնի մէջ 38 հատ են. ա.
թ. . . եւայլն։

Դիր կամ սառ կ'ըսուին հնչումներու նշան-
ները՝ որոնք կը գրուին եւ կը տեսնուին։

ԶԱՅՆԱԿՈՐ ԵՒ ԲԱՂԱԶԱՅՆ

Տառերը իրենց ձայնին համաձայն երկու տե-
սակ են, ձայնաւոր եւ բաղաձայն։

Ձայնաւոր կ'ըսուին անոնք, որ առանց ուրիշ
գրի մը օգնութեան՝ առանձին ձայն կը հանեն.
ասոնք ութ հատ են.

ա, ե, է, ր, ի, ո, ւ, օ :

Բաղաձայն կ'ըսուին անոնք, որ առանց ձայ-
նաւոր գրի մը օգնութեան չեն կրնար հնչուիլ։

ԲԱ. Ո. Ե. Վ. Ա. Ն. Կ. Ե. Բ. Ա. Ժ. Ն. Ե. Լ.

Բառերը վանկերու բաժնելու համար, բաղա-
ձայն գիրն իրմէ անմիջապէս վերջը եկող ձայնա-
ւոր գրին հետ միացնելու կամ կապելու է։

Ա. յս դասերով սովորեցաք՝ թէ սառերէ կը
կազմուին վանկեր, վանկերէ՝ բառեր, բառերէ՝
նախադատութիւններ, յաջորդ դասերով պիտի
սովորիք՝ թէ բառերը քանի՞ տեսակ են եւ նախա-
դատութիւնները քանի՞ տեսակ բառերէ կը կազ-
մուին։

ՎԵՐՋ Ա. ՄԱՍԻ

ՄԱՐԴԱՐԵԱՆ ԳՐԱՏՈՒՆ

Կ. ՊՈԼԻՍ, ՄԵՐՃԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՒ 57

Դ. Ա. Ս. Ա. Կ. Ա. Ն Գ. Ր. Ե. Ս. Ն. Վ.

ՄԱՆԿԱԿԱՆ ԳԻՐՔԸ կամ ՊԱՏԿԵՐԱՋԱՐԴ ՔԵՐԱԿԱՆ, բոլորին նոր ոճով, տպագրեալ բազմաթիւ անգամ, հատը 5 փարայ:

ՄԱՐԴԲԻՏՆԵՐ Մանկապարտէզի — Ծաղկոցի մանուկներուն համար, կ'ուսուցանէ 12 օրինակելի բառերով կարդալ, գրել եւ կը բովանդակէ երգեր, խաղեր, առակներ, հանելուկներ 1 դրուե:

ՍԻՐՈՒՆ ԶԲՈՍԱՐԱՆ, Մանկանց երկրորդ զիրքը, կը պարունակէ մանկական երգեր, կարն հասուածներ, առակներ, բարոյալից փոքրիկ պատմութիւններ եւ առածներ. զին 2 դրուե:

ՈՒԿԵՄԱՏԵՆԻԿ Հայ տղայոց. Երկրորդ զիրք ընթեցանութեան գ. տիպ. նոխացեալ եւ 120 պատկերներով զարդարուած :

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ Պատկերազարդ մասն Ա. իր տեսակին մէջ աննման 50 փարայ :

ՄՐԲՈՉԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ Պատկերազարդ Զ. տիպ :

ԳԵՂԵՑԻԿ ԶԲՈՍԱՐԱՆ Տանկախոս տղայոց կամ վարժութիւն Հայ խօսակցութեան եւ ընթեցման Ա. տարի, փորձով նաստառուած է քէ Տանկախոս տղայք լաւ կը կարդան ու կը խօսին Հայերէն. Գինը 100 փարայ :

ԳԵՂԵՑԻԿ ԶԲՈՍԱՐԱՆ Տանկախոս տղայոց Բ. տարի. կ'ուսուցանէ խօսակցութիւն եւ շարադրութիւն բերականական զիտելեօֆ. Գին 4 դրուե :

ՄԱՐՄՆԱՄԱՐՁՈՒԹԻՒՆ ԲԺՇԿԱԿԱՆ Արանց կանանց եւ փոքր տղայոց 45 պատկերներով. Գին 4 դրուե :

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ Փոքր տղայոց. Գին 3 դրուե :

10 - 68

